

ՉԱՐՉԱՐԱՆՔԻ ՎԿԱՆԵՐԸ

ԳՐԵՏ՝ Ճ. ԲԱՅԻՆԻ

Գ. ՊԻՂԱՏՈՍԻ ԽԵՆԹՈՒԹԻՒՆԸ

Ա.

Պիղատոսի հիւանդութեան ծանր նշանները բաւական ուշ յայտնուեցան, մանաւանդ թէ այն տարին միայն՝ երբ Վիտեղիոսի հրամանով ստիպուեցաւ թողուլ Հրէաստանը, այսինքն 36ին :

Բայց իր նկարագրին խոր փոփոխութիւն մը, ի սկզբան իրեն իսկ աննշմարելի, տեղի ունեցած էր Յիսուսի խաչելութեան յաջորդող տարիներուն մէջ : Այս խորհրդաւոր զոհին բուն զատապարտութիւնը՝ Պիղատոսի փակ հողիին մէջ ծնունդ էր տուած զգացումներու, անսպասելի ու վրդովիչ մտածութիւններու, որոնց ընտանի չէր :

Կայսեր ծառայութեան իր կեանքի երկար ընթացքին մէջ՝ երբեք այդօրինակ ամբաստանեալի մը առջեւ գտնուած չէր : Բոլոր միւս ամբաստանեալները կը վիճէին իրենց անմեղութիւնը ցոյց տալու, կը խօսէին առանց հարցուելու, զիւսահարներու նման կը պոռային, արդարութիւն կը հայցէին կամ զթուփին : Ընդհակառակն այն խեղճ Գալիլիացին՝ իր վիճակին անտարբեր գտնուած էր, Պիղատոս մեծ դժուարութեամբ յաջողած էր Անոր բերնէն քանի մը մուկ խօսքեր կորզել եւ վերջին ամէնէն կարեւոր եւ ամէնէն ծանրակշիռ հարցումին՝ պատասխան առած չէր :

Պիղատոս չէր կրնար բթամտութեան վերագրել այդ լռակացութիւնը, տակաւին կը յիշէր բոցավառ եւ թափանցող լոյսը՝ որ անոր աչքերէն կը ցայտէր : Եւ ճիշտ այդ լոյսը իր մէջ արթնցուցած էր յանկարծական թելադրութիւնը ամբաստա-

նեալին հարցնելու, թէ՛ ի՞նչ է ճշմարտութիւնը . հարցում մը՝ զոր ինքնիրեն անզամ ըրած չէր եւ երբեք մտքէն պիտի չանցնէր ուղղելու այն հրէաներէն մէկուն, զոր կ'արհամարհէր իբրեւ բոլորովին ստոր արարածներ : Յիսուս պատասխան տուած չէր եւ զատուորը ինքնիրեն կ'որոճար պատասխանը՝ զոր պիտի տար, եթէ իրեն ուղղուէր այն սոսկալի հարցումը :

Սակայն Պիղատոսի հողիին մէջ տեղի ունեցած փոփոխութիւնը առաջ կու գար գլխաւորապէս այն փոթորկալից օրուան հրէայ Պետերու վարմունքին պատճառած կակիծէն եւ յիսկալութեանէն, իր դէմ բանեցուցած բռնութեան եւ դրեթէ յաղթահարութեան յիշատակէն :

Իր կառավարութեան օրով՝ անհամար զատապարտութիւններ ընել տուած էր, անողորմ կերպով սպաննել ու ջարդել աւելած էր իրենց եղբայրները եւ ամէն անգամ քահանաները բողոքեր էին իր անգթութեան դէմ, ընդդիմացեր էին այդ զատապարտութիւններուն, փորձելով դիմում կատարել Անտիոք եւ Հոռոմ :

Եւ նոյն օրը պատահած էր անհաւատալին :

Երուսաղէմ գտնուելէն վեր առաջին անգամ փորձած էր կեանք մը ազատել, արձակել այդ անմաքուր ժողովուրդին քաղաքացի մը, եւ սակայն տեսած էր իր դէմ բարձրանալ քահանաներու հրէական կատաղութիւնը եւ ատելութիւնը : Չէին ուղեր որ յանցաւորը զատապարտէ, բայց եւ ո՛չ իսկ կը հանդուրժէին որ անմեղ մը ա-

զատ արձակէ . ամէն պարագայի մէջ, ամէն առիթի մէջ, սկզբունքով իրեն հակառակ էին : Կ'արհամարհէին զինքը, եւ ամէն հնարք կը փնտոէին զինքը վար ձգելու : Բռնութեամբ խլած էին այն տարօրինակ թափառականին զատապարտութիւնը, զիմելով ճշմարիտ եւ իսկական սպառնալիքի, այսինքն՝ իբրեւ թշնամի Կայսեր՝ Հոռոմ ամբաստանելու սաստին :

Ժամանակը կ'անցնէր, բայց Պիղատոս չէր կրնար մոռնալ եւ ոչ ալ ներել այն որոգայթին ու նախատինքին : Կարծեցեալ Մեսիային սիրոյն կամ բնական դուրիս համար չէր որ ջանացած էր փրկել Յիսուսը, այլ միայն որովհետեւ տեսած էր որ ատուած է անոնցմէ, որ կ'ատէին հոռոմէական տիրապետութիւնը եւ անոր նոյն օրերու Հրէաստանի ներկայացուցիչը : Պահ մը ինքզինքը Յիսուսի մօտ զգացած էր եւ դրեթէ միացած Անոր՝ այն անհաշտ ատելութեամբ որ բախտակից կ'ընէր երկրիս տիրոջ փոխանորդը եւ տարբեր աշխարհի մը հալածուած թագաւորը : Բայց չէր յաջողած ազատել, ու չէր կրնար մոռնալ կըրած պարտութիւնը :

Պիղատոս, բարեկամ եւ պաշտպանեալ հակահրէայ Սէանոսի, սովոր էր ատել եւ հալածել հրէաները, բայց այն օրէն վեր հալար անգամ աւելի զգաց ատելութիւնը զոր միշտ ներշնչած էր այդ զրուելի ցեղը : 30 թուականէն յետոյ աւելի կասկածոտ, աւելի անողորմ, աւելի վայրագ դարձաւ, կարծես թէ առաջադրած ըլլար այդ լիբր եւ կուտարար ժողովուրդը բնաջնջել քան կառավարել : Ամէն քրթինջիւն պատժուած, ամէն ոճիւր խցտիւ հետապնդուած, նոյն իսկ ամէնէն հեռուոր մեղսակիցներու մէջ, ամէն ծայր տուող սպասամբութիւն անգթօրէն զսպուած, զաղտնի ազանդներու անդամները եթէ յայտնուէին՝ անաղորոյն տանջանքներու կ'ենթարկուէին, որպէս զի իրենց ընկերները մատնէին : Ո՛չ մէկ առիթ կը փախցնէր Պիղատոս՝ խոցելու հպատակներուն զգայուն անձնասիրութիւնը, պղծելու Հոռոմէական դրօշներով՝ սուրբ քաղաքը եւ մինչեւ իսկ Տաճարին շրջապատը :

Պարզ չընկ մը կրնար մահուան պատճառ ըլլալ, եւ սպասամբութեան ամէն փորձ՝ անմեղներու ջարդին աղբանշան : Պիղատոս, Վիտեղիոսէն օգնական զօրք խնդրած էր այն չքմեղանքով, որ բովանդակ Հրէաստանի մէջ ընդհանուր ապրատամբութիւն կը պատրաստուէր, եւ սակայն նոր զինուորները կը դորձածէր՝ տասանորդելու, առաջին պատրուակին, նաեւ Երուսաղէմէն հեռու գտնուող երկիրները :

Օրինակի համար՝ 36ին լսեց որ Սամարացիներու բազմութիւն մը Գարիզին լեռը դացած էր դուրս հանելու, ինչպէս կը պատմէին, կարգ մը սրբազան անօթներ, որ Մովսէսի ժամանակէն հոն թաղուած էին : Սամարացիները միայն բահերով եւ բրիչներով զինուած էին, բայց Պիղատոս կը վախէր որ քանի մը հարկուր մոլեռանդներու ժողովը, նոյն իսկ անգէն, կարենայ առաջ բերել նոր անկարգութիւններ ու խռովութիւններ :

Անմիջապէս հոն զրկեց երկու գումարտակ, սպաննելու պատուէրով բոլոր այն պարագայական հողազորները՝ եթէ առաջին հրամանին իրենց տունները չգառնային : Սամարացիները չհնազանդեցան եւ անհնազանդութեան յաջորդող ջարդէն՝ մէկ հողի միայն կըցաւ հրաշքով ազատիլ : Այս կոտորածը եղածներէն աւելի անագորոյն եւ նուազ արդարանալի, յուզեց ոչ միայն Սամարիան, այլ նաեւ բոլոր մերձաւոր գաւառները, եւ ահաբեկիչ արձագանքը հասաւ նաեւ Անտիոք, ուր կը նըստէր Սուրիոյ Կուսակալը :

Ժամանակէ մը վեր՝ Վիտեղիոս արդէն նշմարած էր որ Պիղատոսի անգթութիւնը, առանց շօշափելի ու արդար պատճառներու, երթալով կ'աւելնար, եւ կը վախէր որ կարենար վնասել կայսերական տիրապետութեան ապահովութեան : Այս անգամ վերահաս զգաց ճշմարիտ եւ իրական ապրատամբութեան մը սպառնալիքը : Փոխանորդին անգթութիւնը վտանգի կ'ենթարկէր նոյն ինքն Կայսեր հեղինակութիւնը : Կուսակալը չարագոյնէն խուսափելու համար որոշեց իշխանազուրկ ընել Պիղատոսը . հրամայեց թողուլ Երուսաղէ-

մը եւ անմիջապէս Հոռոմ երթալ ինքնակալին առջեւ արդարացնելու համար իր արարքը:

Բ.

Պիղատոսի ուղեւորութիւնը երկար եւ տխուր եղաւ: Չմեռ էր եւ նաւարկութիւնը ընդհատուած դրեթէ ամբողջ Միջերկրականի մէջ: Հրէաստանի Կառավարիչը ստիպուեցաւ Կորնթոս մնալ նսրաստաւոր հովերու սպասելու համար:

Հոռոմ հասնելու մեծ փափաք ու միանգամայն մեծ վախ ունէր: Տիրերիոսը կը ճանչնար երիտասարդութենէն ի վեր, անոր հրամանին տակ պատերազմած էր Գերմանիոյ մէջ, եւ դիտէր թէ ան սրտի բարութեան եւ գիւնադիտական իմաստութեամբ, հակառակ էր դաւառներու Կառավարիչներուն անդթութեան: Բայց Պիղատոս նախընտրած էր իր պաշտպան Սէստոսը գոհացնել քան Տիրերիոսը, եւ մասնաւորապէս վերջին տարիները չափազանց տարուած էր հրէաներու հանդէպ ունեցած քինախնդրութենէն, այն ձախուեր դատավարութեան օրը կրած նախատինքին վրէժը լուծելու անյազ փափաքէն:

Աւելի քան երբեք, հիմա որ կ'երթար դէպի Կայսրութեան ամենէն ահաւոր ատեանը, Պիղատոս կը մտածէր հրէաներու խաչուած թագաւորին վրայ: Ինքն ալ հիմա, յետ այնքան յանցաւորներ դատելու, ամբաստանեալ մըն էր, յանցաւոր մը, դատապարտութեան եւ պատիժներու ենթարկուած անմեղ մը: Չինքն ալ կը մեղադրէին, որ Հրէաստանի մէջ աւելի թագաւորի պէս գործած էր քան փոխանորդի, այսինքն իբր թշնամի Կայսեր: Չէր կըրցած ազատել այն անմեղը, պիտի գտնէ՞ր Հոռոմի մէջ աւելի ճարտար կամ աւելի աներկիւղ դատաւոր մը:

Իր անմեղ ըլլալուն վրայ վստահ էր հրէաները եւ վիտեղիոս կը պնդէին թէ՛ յանցաւոր է: Ի՞նչպէս ապացուցանել եւ յաղթանակել տալ ճշմարտութեան: Ի՞նչ է ճշմարտութիւնը:

Իր Կողմի ֓րոկուլա կինը, փոխանակ զինքը միտիթարելու եւ սիրտ տալու՝ այն-

պիտի խօսակցութիւններ կ'ընէր, որ իր մտքին յուզումը եւ երկիւղը կ'աւելցնէին:

— Ինչ որ քեզի կը պատահի, կ'ըսէր, պատիժն է մեղքիդ, դոր դործեցիր՝ երբ թոյլ տուիր որ այն արդարը մեռցուի: Նոյն օրը չուղեցիր խօսքերուս մտիկ ընել եւ կուրծքիւնդ, խլութիւնդ, վատութիւնդ զքեզ այս խայտառակութեան եւ վրտանդներուն հասցուցին: Այն անմեղին խաչելութիւնը քու մէջդ արձեցուց հրէաներու հանդէպ ատելութիւն. ատելութիւնը զքեզ մղեց մեծագոյն անդթութիւններու եւ հուսկ այս անդթութիւնները զքեզ՝ որ անողոք դատաւոր մըն էիր, վերածեցին դողահար ամբաստանեալի մը: Յիսուս արդար մըն էր եւ զարմանալի չէ որ Աստուած ուզած ըլլայ անոր մահուան հեղինակները պատժել: Հրէաները քու ձեռքովդ պատժեց եւ զքեզ կը պատժէ Ինքնակալին ձեռքով:

Պիղատոս դժկամակութեամբ կը տանէր կնոջ խօսքերուն: Կը դպար որ արդար բան մը կար այն յանդիմանութիւններուն ու վերադրումներուն մէջ, թիւրիմաց կապ մը՝ իր եւ Յիսուսի միջակին մէջ: Բայց միւս կողմէն չէր կրնար եւ չէր ուղեր հաւատալ որ Աստուած մը կայ մարդոց դժբերքը եւ արարքները արձանագրելու զբաղած՝ որպէս զի իր հաւատարիմներուն, ջերմեռանդներուն եւ պաշտպանեալներուն կրած անարդարութեան վրէժը լուծէ: Աստուած կրնայ, ա՛ն առաւելն, իր որդւոյն եղած անարգանքին վրէժը լուծել, համարելով որ Արամազդի՝ զաւակները կարենան երկիր իջնել եւ Հայրը կարենայ նշմարել ինչ որ հոս վարը կը կատարուի: Բայց այն խեղճ, լուսկեաց եւ համակերպած մարդարէն աստուածորդի կամ աստուածներու սերունդ ըլլալու կերպարանք չունէր: Պիղատոս ոչ մէկ խղճի խայթ կը զգար այն թշուառին ունեցած վախճանին մասին, այլ խայթ կը զգար որ չէր կրցած այն առաւօտ ինքզինքը պաշտպանել Սինէտրիոնի գողութիւն վրէժին դէմ, որ, պատրաստականութիւն եւ ուժ ունեցած չէր՝ մերժելու իր հեղինակութեան դէմ կատարուած բռնարարութիւնը: Կը զզջար միայն

ճանր նախատինք մը կրած ըլլալուն համար, բայց կը զգար որ այդ նախատինքը կապ ունէր Յիսուսի հետ եւ կարելի չէր հեռացնել այդ յիշատակը, ջնջել յիշողութենէն այն տժգոյն դէմքը, այն խորհրդաւոր խօսքերը, այն աւելի խորհրդաւոր լուսութիւնը:

Չեւքերը լուացած էր պատասխանատուութեան ամէն արտոյ մաքրութեամբ պատրանքով, բայց այդ ջուրը անօգուտ եղած էր եւ հիմա պարտական էր լուալ ուրիշ արատներ:

Հարցուցած էր թէ «Ի՞նչ է ճշմարտութիւնը» եւ պատասխան առած չէր, սակայն հիմա իրեն կ'իյնար գտնել տարբերութիւնը ճշմարտին եւ սուտին, իր անմեղութեան ճշմարտութեան եւ հրեաներու ամբաստանութիւններուն ստույթեան:

Պոնտոս Պիղատոս ծնած էր զինուորական ծագում ունեցող Սամնիացի ընտանիքէ մը, բոլորովին զինուորական կրթութիւն առած էր եւ ոչ փիլիսոփայական, հետեւաբար՝ բնաւ հոգ տարած չէր իմաստասիրական նրբութիւններու եւ տրամասական խաղերու ու ամենեւին մտքէն անցած չէր, մինչեւ այն նշանաւոր օրը, ճշմարտութեան հարցը:

Յանկարծակի ըրած էր այդ հարցումը, իբրեւ վայրկեանական ներքին ձայնէ մը ներշնչուածի պէս, բայց այդ վայրկեանէն սկսած չէր կրցած ազատիլ այդ մտածութենէն, այդ հարցումէն, այդ տարակոյսէն: Ի՞նչպէս կարելի է վստահութեամբ դանաղանել ճշմարտը՝ երեւոյթէն, ճշմարտը՝ խաբէութենէն, ճշմարտը՝ տարակոյսէն, ճշմարտը՝ սխալէն ու սուտէն:

Պիղատոս սկսած էր մտածել, այսինքն ինքիր մէջ յուզել ներհակ լուծումներ, մտնել հակադրութիւններու եւ հաւաքարանութիւններու անտառի լարելիւթոսին մէջ, որոճալ ուրիշներու վճիռները եւ անձնական խորհրդածութիւնները: Անվարժ նման հրահանգներու, անսովոր այս յոգնութիւններուն, իր միտքը շուտով զգաց ծանրութիւնը եւ այդ հակաբնական ճիգէն առաջ եկաւ մտքի կրկնակի հիւսնողութիւնը:

Երուսաղէմի մէջ իմաստասէրներ չկա-

յին, բայց Պիղատոս յիշեց բարեկամ մը՝ որ երիտասարդութեան ատեն Աթէնք ուսած էր եւ զոր շատ անգամ ծաղրած էր իր իմաստասիրական մոլութեան համար: Գիչ մը տաղնապած նամակ մը գրեց, որուն մէջ կ'ըսէր, թէ այն բարբարոս երկրին մէջ ձանձրութենէն փախչելու համար, սկսած էր իմաստասիրական հարցերով զուարճանալ եւ կը խնդրէր իրմէ, որ ա՛յնքան հմուտ էր իմաստասիրական խաղերուն, իր կարծիքն յայտնել ճշմարտութեան հարցին մասին:

Բարեկամը, երկու ամիս վերջ պատասխանեց յունական եզրաբանութեամբ լեցուն երկար նամակով մը, որ Պիղատոսի թուեցաւ առանց կառուցուածքի և քիչ ձեռընտու: Փորձեց առջեւն ելլողին հարցնել, հրեաներու, հոռոմացիներու կամ յոյներու այնպէս ինչպէս ըրած էր Յիսուսի — Ի՞նչ է ճշմարտութիւնը: Բայց շատերը ապշահար իրեն կը նայէին եւ չէին զիտեր ի՞նչ պատասխանել: Հոռոմացի լուսպայ մը լսաւ. Միակ ճշմարտութիւնը գոր կը ճանչնայ՝ Ծերակոյտին եւ Իշխանին հրամաններն էին: Հրեայ քահանայ մը խորհուրդ տուաւ որ Աստուածաշունչի յունական թարգմանութիւնը կարգայ, ուր բովանդակուած են աստուածային բոլոր ճշմարտութիւնները: Յոյն իմաստակ մը զինքը վստահացուց, որ ճշմարտութիւնը գոյութիւն չունէր. թէ՛ ամէն ինչ կրնար ճշմարտ ըլլալ կամ բոլորովին սուտ՝ անձերու, վայրկեաններու, նպատակներու, եւ պարտականերու համաձայն: Բայց ոչ մէկ պատասխան կարող էր Պիղատոսի միտքը համոզել ու խաղաղել, եւ ո՛րքան աւելի անհնարին կը թուէր որոնումը, ա՛յնքան աւելի կը յամոռէր պատասխան գտնելու իր «Ի՞նչ է ճշմարտութիւնը» հարցումին:

Տարիներու ընթացքին այս տենչը՝ լուկանքի, սեւեռուն զազափարի վերածուած էր: Իմաստասէրները ըսած էին թէ՛ զգայարաններն ալ կրնան խաբել, թէ՛ իմացականութիւնը շարունակ ենթակայ է մոլորութեան, թէ՛ բանականութիւնը գրեթէ միշտ անկարող է ճշմարտը ձեռք ձգելու:

Ահարեկամ էր գտնուելու աշխարհի մը

մէջ, ուր չկար ապահով միջոց մը ճշմարտութիւնը ճանչնալու: Այս անապահովութեան եւ անստուգութեան յարատեւ զգացումը՝ զինքը մերթ վերացած ու մեկամազ՝ ճոտ, յաճախ անհանդիստ ու ցասկոտ կ'ընէր: Օրեր կ'ըլլային, որ երկար ժամեր մտածկոտ կ'անցընէր, անխօս ու անհոգ, բայց յետոյ իրրեւ ցաւազին քնափութենէ արթնցած՝ պոռալով դուրս կը զեղուր ամէնուն եւ ամէն բանի դէմ, իրաւացի թէ անիրաւ, եւ այն վայրկեաններուն մէջ հրամաններ կու տար, որ երբեմն փշաքաղ կ'ընէին նոյն իսկ ամէնէն վայրագ վեքերանները:

Պիղատոսի բժիշկը, թէ եւ քիչ հող տանէր եւ աւելի քիչ սիրէր իր տէրը, նշմարած էր այս անբացատրելի նոպաները եւ փորձեր էր հարցուփորձ ընել Կառավարիչը, սակայն յաջողած չէր ոչ հասկնալ եւ ոչ բուժել հիւանդութիւնը: Ընտանիքին յայտնապէս կ'ըսէր թէ՝ Պիղատոս խենթընալու վրայ էր, մանաւազ թէ այս վայրկեանէն կարելի էր զինքը խենթ նկատել: Ծառաներու զարմանքը և Կղոզիա Փրոկուլայի երկիւղը անսահմանօրէն աւելցան՝ երբ նշմարեցին Պիղատոսի նոր հիւանդութիւնը: Ամէն անգամ որ անոր առջեւ խօսուէր յանցանքի կամ ոճիրի մը մասին, խօսակցին կը նայէր սեւեռած եւ շրթունքներուն ծայրով կը մըմռար, իրրեւ թէ ուզէր մինակը ինքիւրեն խօսիլ — Ես ի՞նչ կը մտնեմ այս գործին մէջ:

Բայց յետոյ ինքզինքը կը գտնէր ու կը շարունակէր իր բնական ճայնով խօսիլ, տեղեկութիւն ուղեւոր իրեն ներկայացուած արարքի մասին: Դէպի Հռոմ ուղեւորութեան ատեն, պաշտօնէն եւ Երուսաղէմէն յանկարծական աքսորին պատճառած յուզումին հետեւանքով՝ ախտանշանները աւելի եւս ծանրացան եւ կինը մեծամեծ ճիւղեր կ'ընէր զինքը քիչ մը հանդարտեցնելու համար: Գրեթէ ամէնօրեայ էին Պիղատոսի յուզման նոպաները: Երկու տիրող գաղափարներ զինքը կը հալածէին ու կը շարժարէին — Ի՞նչ է ճշմարտութիւնը. Արդեօք յանցաւոր եմ:

Վերջապէս 37ի մարտ ամսու կէսին կըր-

ցաւ նաւել դէպի Իտալիա: Քիչ օրէն Պրինտիլի հասնելով իմացաւ որ այդ ժամանակամիջոցին Տիրերիոս մեռած էր եւ Ծերակոյտը իբր միակ յաջորդ ճանչցած էր Կալիստո Յուլիոս Կեսար, Կալիկուլա կոչուածը:

Գ

Պիղատոս միայն անունով կը ճանչնար Գերմանիկոսի որդին եւ չէր գիտեր թէ ծերին քննակալին յեղակարծ մահուան համար ուրախանալու էր թէ ցաւելու:

Հռոմի մէջ պատմեցին իրեն թէ երիտասարդ Կալիկուլան կը ջանար Ծերակոյտին աչքը մտնել, ոտմիկը շոյել, հեռացնել կամ պատժել Տիրերիոսի պաշտպանեալները, մէկ խօսքով ժողովուրդին ներկայանալ արդար եւ վեհանքն իշխանի մը կերպարանքով:

Պիղատոս պատճառ ունէր յուսալու, որ նոր տէր մը իր թագաւորութեան առաջին օրերուն՝ կը ջանայ քաղցրարարոյ ու հեղեբեւնալ: Բայց Պիղատոս իր հետ Հռոմ բերած էր այն երկու միացած սեւեռումները, որ կը խանդարէին իր միտքը եւ միշտ աւելի կը լլկէին զինքը ճամբորդութեան մտածկոտ դատարկութիւններէն վերջը: Ո՛ւր է ճշմարտութիւնը, ի՞նչպէս պիտի կարենամ վրայէս սրբել յանցանքի ամէն հետք, պատասխանատուութեան ամէն ստուեր:

Սպասումի անընդհատ կրծումը համառօտելու եւ թեթեւցնելու համար, Ինքնակալին իմաց տուաւ Հռոմ հասած ըլլալը, եւ թէ կը խնդրէր ունկնդրութիւն մը ունենալ: Օրեր ու շաբաթներ անցան, բայց Պալատէն ոչ մէկ պատասխան հասաւ: Կալիկուլա ոչ մէկ աճապարանք ունէր այդ տաղտկալի գործը շուտով լմնցնելու:

Պիղատոս տուն կը փակուէր իր դատին փաստերը պատրաստելու, կամ հոս հոն կը շրջէր քաղաքին փողոցներուն մէջ, բարեմուրալով մոռացկոտ բարեկամներէ, ահնարի մը նոր տէրերէն: Յաճախ Փորովի մէջ կանգ կ'առնէր ականջ դնելու, Հրէաստանի կամ Սիրիոյ, Վիտելիոսի եւ կամ

Կալիկուլայի վրայ քանի մը տեղեկութիւններ առնելու յոյսով: Եթէ նշանաւոր յանցապարտութեան մը, նրբացած խայտառակութեան մը մասին խօսուէր, խօսքին մէջ կը մտնէր եւ պարտք կը համարէր իմացնելու, նոյնիսկ անոնց որ զինքը չէին ճանչնար եւ իրմով չէին գրագեր, թէ ինքը ամենեւին այն քաղաքը գտնուած չէր, եւ թէ յանցաւորներուն եւ անոնց մեղսակիցներուն հետ բարեկամացած չէր եւ ոչ անոնց մօտ յաճախած:

Ժողովուրդը զարմանքի ու անվստահութեան միջեւ՝ աչքին ծայրով կը նայէր իրեն եւ գրեթէ ամէնքն ալ կոնակ կը դարձնէին իրեն: Պիղատոս կը հետապնդէր այն անձը՝ որ աւելի հեղինակաւոր կը թուէր իրեն եւ կ'աղաչէր որ իրեն մօտիկ ընէ: Իր հակառակորդներուն ներկայացուցած կոյր ու հաւուր Կառավարիչը չէր. նախանձոտ Վիտելիոսի զրպարտութիւններն էին, նախապաշարուած ու դարձահոտ շուն Հրեաներու տարածախոթութիւնները: Գրեթէ միշտ՝ այլալից եւ տարաժամ հալածիչը՝ տգեղ խօսքերով տմարդօրէն մերժուած էր եւ այդ մերժումները եղկելին կասկածները եւ վախը կ'աւելցնէին:

Հռոմի մէջ այլեւս ամէնքն ալ զինքը կը ճանչնային իրրեւ շնորհագորակ այսահար մը, իրրեւ խելագար մը, որ առաջին հանդիպողէն ճշմարտութեան սահմանը կը պահանջէր:

Ուրիշ սեւեռում մըն ալ վրան եկած էր, ջուրինը: Հազիւ տեսնէր աղբիւր մը, աւազան մը, ո եւ է շատրուան մը, բանջարանոցի ազուգայ մը, անձրեւային ջրհոր մը, պատմուճանը ետեւ կը նետէր եւ ցուցամոլութեամբ կը սկսէր ձեռքերը լուալ: Եթէ դիտող մը ըլլար՝ ձեռքերը ջուրին մէջ, աւելի կը դանդաղէր եւ յետոյ շուրջիններուն ցոյց կու տար թաց եւ մաքուր ափերը, կոռակոչ ընողի հովեր առած: Կղոզիա Փրոկուլա, որ այլեւս համոզուած էր էրկան յառաջացող խելագարութեան, կը ջանար տունը բռնել իր մօտ. եւ երբ Պիղատոս յաջողէր փախչիլ, հեռուէն կը հետեւէր անոր կամ ծեր հաւատարիմ գերիի մը միջոցով վրան կը հսկէր:

Հասաւ, վերջապէս, սպասած ունկնդրութեան օրը: Երիտասարդ Ինքնակալը ընդունեցաւ զինքը առանձին սենեակի մը մէջ, առանց վկաներու եւ սառն դէմքով: Պիղատոս, որ ամիսներէ վեր այդ բուպէին կը սպասէր, սկսաւ երկար եւ չփոթ պատմութիւնն ընել իր Հրէաստանի կառավարութեան, Հրեաներու նենդութիւններուն ու ասպտամբութիւններուն, Յիսուս Նազովրեցիին դատավարութեան, որ ծանրացուցած էր իր եւ Երուսաղէմի Պետերուն միջեւ հակառակութիւնները, Վիտելիոսի չարամբութեան եւ նախանձին: Կալիկուլա ճանձրացածի ու ցրուածի կերպարանքով մօտիկ ըրաւ Կառավարիչին յոգնեցուցիչ ջատագովութեանը եւ հուսկ ընդհատեց.

— Ըսածներուդ փաստեր ունի՞ս: Հրէաստանի մէջ գործածներուդ վկաներ բերա՞ծ ես: Ունի՞ս Տիրերիոսի նամակները, որոնցմով այդ ժողովուրդին ջարդը կը հրամայէ: Պիղատոս պատասխանեց պիշ նայելով իր դատաւորին.

— Ո՛չ վկաներ եւ ո՛չ նամակներ ունիմ: Բայց կը հաւատա՞մ որ ճշմարտութիւնը խօսուած կամ գրուած բառերու մէջ գըտնուի: Օր մը մարդու մը, ամբաստանեալի մը հարցուցի «Ի՞նչ է ճշմարտութիւնը», պատասխան չտուաւ եւ յանձն առաւ մեռնիլ: Կ'ըսէին որ աստուծոյ մը որդին է եւ գուցէ, այդ լուծութիւնը աւելի սոսկալի պատասխանն էր գոր կրնար ինծի տալ: Գիտես դուն, Կեսար, որ Հռոմի եւ աշխարհիս վրայ կ'իշխես, ի՞նչ է ճշմարտութիւնը: Կալիկուլա հիմա ուշադրութեամբ կը դիտէր քիչ մը ափշած, քիչ մը գուարճացած:

— Իմաստասիրական վարժարանի մէջ չենք և ճշմարտութեան դադանիքը գտնելու հարց չկայ: Յիշէ՛ որ հոս կը գտնուիս պատասխանելու եւ ոչ հարցնելու համար: Կ'ընդունի՞ս ասպտամբները պատժելու մէջ չափազանցած ըլլալը, յանցաւորներու հետ անմեղներ ապանել տուած ըլլալը, զինաթափ զիւղացիներու բազմութիւն մը որ Հռոմի դէմ ապստամբելու ոչ մէկ նշան կու տային, ջարդել տուած ըլլալը:

— Ըսածներուդ նման դէպքեր պատահեցան Հրէաստանի մէջ — ըսաւ Պիղատոս —

բայց ինչո՞ւ համար ես պիտի ըլլամ անոնց պատասխանատուն: Հրեայ ցեղը սուտի եւ զրպարտութեան հակամէտ է, Լուկիոս Վիտելիոս իմ թշնամիս է, Կայիափա Քահանայապետը իմ թշնամիս էր, Երուսաղէմի ժողովուրդը զիս կ'ատէր: Եթէ Հրեաները հոռմէական սուրբերու դէմ յարձակեցան՝ ե՞ս եմ արդեօք պատասխանատուն: Եթէ անմեղները անխոհեմութեամբ իրենց արիւնը ոճրագործներու արիւնին խառնեցին՝ մի-թէ ի՞մ գլխուս վրայ պիտի թափի այդ արիւնը: Կրնայի՞ր ամէն տեղ աչք ունենալ, ամէն վայրկեան ներկայ ըլլալ: Հազար բան խափանած եմ, հազար բան անդիտացած, եւ կ'ուզես որ այդ ամէնուն հաշի՞ւ տամ: Մէկ անգամ միայն ստիպուեցայ անբանացած ժողովուրդին շնորհել անմեղի մը կեանքը, բայց այդ անգամ ես ուղեցի անմեղութիւնս հոչակել եւ ինքզինքս ամէն յանցանքէ արդարացնել: Կառավարատան դրան վրայ, ի տես բազմութեան, ձեռքերս լուացի, ամէնուն հասկցնելու եւ յիշեցնելու համար թէ՛ ես պատասխանատուն չեմ այն արդարին խաչելութեան: Ո՞վ կրնայ, ուրեմն, զիս ամբաստանել, ո՞վ կրնայ պատժել զանիկա՝ որ մաքուր ձեռքեր ունի:

Այս կէտին՝ Ինքնակալը հասկցաւ որ Պիղատոսի խելքը ամբողջապէս տեղը չէր եւ դրեթէ կարեկցեցաւ: Խորհեցաւ թէ դատաստանի սարսափը, Հրեաներու ջարդարարին միտքը խանդարած էր եւ վճռեց վերջ տալ անհաճոյ խօսակցութեան:

— Մի՛ վախեր, — ըսաւ, — չեմ ուզեր այն երկմիտ եւ կամակոր ժողովուրդին չափազանց դոհունակութիւն տալ: Չեմ կըրնար սակայն անդէտ ձեւանալ դէմդ բարձրացող ձայներուն: Մաղիդ պիտի չդպչին եւ ոչ սեստերտ մը պիտի տուժես, բայց լաւ պիտի ըլլայ որ օդ փոխես: Այլեւս Փոքր Ասիա պիտի չվերադառնաս, եւ ոչ Հոռմ պիտի մնաս, ուր կը վխտան ու կը զեղուն չափէն աւելի Հրեաները: Քեզի պիտի իմացնեմ թէ այսուհետեւ Կայսրութեան ո՛ր դաւառը պիտի ապրիս: Գնա՛՛ հանդիստ սրտով, Կեսար խիստ չէ անոնց հանդէպ, որ խստութեամբ կը պաշտպանեն Հոռմի իրաւունքները:

Պիղատոս հասկցաւ որ աքսորի վճիռ մըն էր եւ կ'ուզէր խօսիլ, բայց Կալիկուլա բրտորէն արձակեց եւ դուրս առաջնորդել տուաւ հաւատարիմ Մուքրոնէի ձեռքով:

Քիչ օր յետոյ հասաւ Ինքնակալին հրամանը, Պիղատոս անմիջապէս Գաղղիա մեկնելու էր եւ հաստատուելու Վիէն, Ալլոպրոճիներու երբեմնի մայրաքաղաքը, զոր Օգոստոս ու Տիրերիոս այնպէս նորոգել տուած էին, որ Լիոնէն վերջ՝ անդրալպեան հոռմէական գեղեցկագոյն գաղութներէն մէկն էր եղած:

Ամբան վերջը, պաշտօնադուրկ Կառավարիչը՝ Կղոզիա Փրոկուլա կնոջ հետ արդէն Հոռդանոսի ակերուն վրայ կը դանուէր:



Մեղմ դատապարտութիւնը, սակայն, չէր կրցած բուժել սեւեռումները, որ վերջին դէպքերէն ետք աւելի եւ ծանրանալով՝ զինքը դարձուցած էին բոլորովին տարբեր էակ մը անկէ՝ որ ապրիլեան ճակատագրական առաւօտ մը նստած էր դատելու հրեաներու լռակեաց թագաւորը:

Աքսոր մեկնելէն առաջ ամէն զնով ուզած էր խորհուրդ հարցնել նոյն ատենուան Հոռմի հոչակաւոր իմաստասէրին՝ Լուկիոս Աննէոս Սենեկայի: Հաղիւ ճանչցած՝ Պիղատոս անոր ուղղեց յաւիտենական եւ յուսարեկ հարցումը — Ի՞նչ է ճշմարտութիւնը:

Բանիբուն, դրազտ Ստոյիկեանի պատասխանը կարճ եղաւ ու կտրուկ: «Ո՛չ ոք, որքան կ'ապրի, կրնայ զիտնալ թէ ի՞նչ է ճշմարտութիւնը եւ թէ ի՞նչպէս զանազանելու է ճշմարիտը սուտէն: Մինչեւ որ մարդուս միտքը փակուած է մարմնի անթափանց բանտին մէջ, անկարող է ըմբռնելու էակին խկութիւնը, տիեզերքի գաղտնիքը, պարզ եւ աստուածային Բացարձակը: Մահուրէն վերջը՝ միտքը կը վերստանայ իր կատարեալ պայծառութիւնը եւ առաքինութիւնները՝ որ այսօր մթազնած են եւ կամ խեղդուած:

«Պիղատոս իրաւացի կերպով կը հաւատարի թէ իմաստասիրութիւնը հոմանիշ է մահուան: Գիտնալու համար թէ ի՞նչ է ճշմարտութիւնը՝ անհրաժեշտ է մեռնիլ: Եթէ կ'աճապարես հարցումիդ պատասխանն առնել, զիտես թէ որն է համառօտ ճամբան»:

Եւ որչափ աղաչեց, իմաստասէրը չուզեց ըսածին վրայ բառ մըն ալ աւելցնել: Բայց Պիղատոս բնաւ չմոռցաւ Սենեկայի շարաչուք եւ լակոնական պատասխանը:

Վիէնի մէջ ոչ ոք ուղեց ճանչնալ, եւ միայն բնազդական իմաստութեան մնացորդով մը՝ կը հանդուրժէր Կղոզիա Փրոկուլայի ընկերութեան:

Մտքի հիւանդութիւնը, որ այլեւս անդարմանելի էր, անտանելի կը դարձնէր օրերը, եւ անքուն՝ գիշերները: Միշտ աւելի յաճախ մութին մէջ կը տեսնէր Յիսուսի քրտնաթաթաւ եւ արիւնաներկ դէմքը. — Պատասխանատու չեմ այդ արիւնին, — կը դոչէր, ձեռք ձեռքի կը շփէր՝ կարծես ուղեւոր անգամ մըն ալ լուալ:

Օրուան առաջին լուսարացին՝ կը փախչէր անկողինէն, սենեակէն, տունէն, քաղաքէն. եւ բոլորովին փաթթուած հին պատմուճանին մէջ՝ մեծաքայլ կը վազէր դատարկ եւ արձագանգող փողոցներէն, ապաստանելու համար Վիէնի մօտ բարձրացող լեռները, կամ սրբնթաց Հոռդանոսի ակերը: Եւ այս մեռաւոր փախուստներուն ատեն՝ կը մտածէր իր կեանքի պատահարներու վրայ, Գերմանական ուղղափառութեան մէջ անցուցած երջանիկ երիտասարդութեանը եւ կը տեսնէր մոռյլ պատկերները Տիրերիոսի, Սէնոսի, Կալիկուլայի եւ Սենեկայի, Ինքնակալին պատկերը՝ որ զինքը դատապարտած էր աքսորի, Սենեկայինը՝ որ դատապարտած էր մահուան: Եւ շարունակ կը վերադառնար արիւնոտ դէմքը Անոր՝ որ չէր ուզած պատասխանել ամենաճանր հարցումին: Ինչո՞ւ արդեօք այդ խորհրդաւոր թագաւորը կը շարունակէր զինքը հալածել: Արդեօք ինքը չէ՞ր, Պիղատոսը, միակը՝ որ հրապարակաւ ճանչցեր էր իր թագաւորութիւնը, ի հեճուկս յամառ եւ կատաղի քահանաներուն:

Չուր տեղը, Պիղատոս Երուսաղէմի եւ Հոռմի մէջ անթիւ անգամներ մարդոց առջեւ լուացած էր իր ձեռքերը: Չէին հաւատար իր անմեղութեան, եւ կ'ուզէին վճարել տալ արիւնը՝ զոր թափած չէր: Կեանքը իր ուժերէն վեր շարժարանք մը կը դառնար. Կալիկուլա աւելի գթած պիտի ըլլար, եթէ աքսորի տեղ մահուան դատապարտած ըլլար զինքը: Գոնէ կարենար լուծել զինքը տառապեցնող հարցերէն մէկը, որ իր խաղաղութիւնը եւ ապրելու ուրախութիւնը վերցուցած էր: Գոնէ առաջինը, ամէնէն կարեւորը մարդուս համար — Ի՞նչ է ճշմարտութիւնը:

Օր մը, երբ սովորականէն աւելի ընկճուած էր այս տաժանելի մտածութիւններով, ինքզինքը դտաւ անհարթ եւ անմարդի բարձրաւանդակի մը դադաթը, հրաբխային ծաղում ունեցող այն լճակներէն մէկուն առջեւ, որ այնքան յաճախագիւտ են Ալպեաններուն եւ իրենց լեռնագօտիներուն մէջ: Ապրիլեան լուսաւոր ու խաղաղ առաւօտ մըն էր, պայծառ օդ, պայծառագոյն՝ ջուրը: Լճակը գրեթէ կատարեալ բոլորակ մը, կը ցոլացնէր երկնքի պարզութիւնը և կը նմանէր աստուածներու ծարաւին համար պատրաստուած ընդարձակ բաժակի մը: Պիղատոս, որ առաջին անգամ կը հանդիպէր անոր, դմայլած էր զիտելու եւ տարտամօրէն յիշեց պղինձէ այն կլոր կոնքը, զոր ուրիշ ապրիլի հեռաւոր առաւօտ մը, զետի մը եղերքին՝ իր առջեւ դրած էր, որպէս զի ձեռքերը լուայ:

Եւ մինչդեռ այսպէս սեւեռուն կեցած էր, վերջիջելով այն ժամը, որ իր տառապանքներու սկիզբն էր եղած, միտքն ինկան կրակէ տառերով դրուած Սենեկայի խօսքերը. «Գիտնալու համար՝ թէ ի՞նչ է ճշմարտութիւնը, անհրաժեշտ է մեռնիլ»:

Սաղաղ ու հանդիսաւոր շարժումով մը՝ Պիղատոս հանեց ծանր պատմուճանը եւ կօշիկները: Յետոյ մօտեցաւ ջինջ լճակի եզերքին, ինչ ջուրերուն վերեւ դուրս ցցուած ժայռի մը վրայ ելաւ եւ անխօս՝ խորասուզուեցաւ այն լռասէր կապոյտին մէջ:

